

ԱՅԻ ԵՒՐՈՊԱՅԻ ՎԵՐԱԿՐՈՅԱՅԻՆ

Ա. Ս Ի Ա Ե Խ Ր Ո Պ Ա Յ Ա Յ Ե Մ

— — — — —

Ասիոյ ու Եւրոպայի միջեւ ապագային հաստատուելիք առնչութիւնները բազագաւկան ամենակարեւոր ինդիքը պիտի կազմեն յաջորդ երեսնամեակին։ Վերջին համագոգային պատերազմի նախօսեակին մարդկութիւնը կը շահագրգոռուէր Գերման Պետութեան ծաւալումի և Թուրքիոյ տուլդանութեան բաժանման հարցերով։ ասոնք այլեւս այնքան չեն զբաղներ մեր միտքը, որքան Ասիոյ ութ հարկիւր միլիոն բնակչութեան ուժին աւժինը ազդեցութեան յառաջիսա զացումը, իրաւամբ անոնք կը մտածեն թէ Եւրոպա անարդար միջոցներով զրաւած է իրենցմէ առաջնութեան դիրքը արեւուն ներցեւ։ Հետեւարար մեծ կարեւորութիւն ունի, ինչպէս կը զրէ Contemporary Review, յստակ և պայծառ տեսութիւն մունքնալ այս հարցին շուրջ։

Ասիոյ բռնած այդ անշանգիստ դիրքը Եւրոպայի հանդէպ արդինք չէ միայն իր երկար ցունք մը արթնցած ըլլալուն, ինչպէս սովորաբար կը կարծուի, և ոչ ալ եւրոպական զարգացման հետ իր ունեցած շշափման։ անիկա հոգեբանական աւելի խոր ու վճռական պատճաններ ունի, որոնց ծանօթանալու համար անհրաժեշտ է ելլեւ իր պատճական կենոնի նախորդ շրջանին՝ Ժ. Դարու կերպերը։

Այդ դարուն Եւրոպական բազարակցութութիւնը տակաւին չէր ակզնաւորած ճարտարուեստի զիտութեան այդ նամարցներն և զարգացումը, ու աշխարհական պիտի յեղափոխէին։ թէկ բազարականապէս զօրաւոր և տնտեսապէս հարուստ վիճակի մը հասած էր, որու չէր ժամանած հոգվայիշ ցիներու ատեն, այնու հանդերձ կեանքի արտաքին երեւոյթները փոխակերպութիւններ չէին կրած և կարուրա թ. ի առեն ապրող բազարացին Ովկիդոսի դարուն ապրող բազարացին աւելի հանգստաւէ-

տութիւն չէր վայելեր և զրօնլու միջոցներ։ Ըսդհակառակն Ասիոյ համար այս դարաշրջանը իմացական և բազարական զարգացման բարձրութիւն ցոյց կու տայ։ 1600ի վերջերը Զինաստան կ'առնենայ խաղաղ ու բարգաւաճ թագաւորութեան երկար ժամանակաշրջան մը Քինկ կայսերական տան տիրապետութեան տեսն։ Բանկի՛ աշխարհակալ կայսրը, կարելի է նկատել երկրորդ ամենամեծ թագաւորը, Զինաստանի գյուղեան բոլոր երկար շըրջանին ինը կը տիրէ Թուրքուտանի։ կ'ընկնէ թիպկեր ու զակին և թոռան հետ Զինական կայսրութիւնը կը հասցնէ հոգային ամենամեծ տարածութեան։ իը քաջալերէ միանգամայն զիտական և մշակութային զարգացումը, պաշտպան կ'ըլլայ միտունարներու, յօրինել կու տայ կայսերական թատարաեր ու մեծ Համեյնադիտարակը։ 16,000 հատորներու մէջ ամփուտած, մղում կու տայ ջրանցքներու և ճամբաններու շինութեան գործին։

Հնդկաստանի մէջ կը թագաւորէ կրանո Մոկուներու վերջինը՝ Աւրանկծէպ, ու թէկ Արագիր պի՞ս՝ կենդանի գետ իր յիշատակով չկրցաւ ժողովրդական ըլլալ, բայց իր առ նուն ալ տարածուած է։ Հնդկաստանի թագաւորական այս փառաշուր տան իշխողներու միջոց, երկիրը՝ զարաւոր անիշխանութենէ և արեան հոսումներէ վերջ, կը բարգաւաճի ու բարօրութեան կրնայ համնիւ։

Պարսկաստանի մէջ Շահ Աբաս Մհեմ, իրանի լուղուկի մի.ը նոր մեռած՝ տեղը գահ կը բարձրանայ Նատիր Շահ, պարսկից Նարուլէնը։ իր ժամանակ փինիկ թոշունին նման Շահերու կայսրութիւնը վերստին կ'առաջնորդուի Սասանեանց փառքի և զօրութեան Աշխանին։ Հուակ թուրքիան ալ, որու յառաջխաղացումները

թէպէտ խափանուեցան վլիեննայի դռներուն առջեւ 1683ին, սակայն զօրաւոր ու կարող զիրք մը կ'ունենայ միշտ:

Աչա այսպէս Ասիոյ չորս պետութիւնները շատ ծաղկեալ վիճակ մ'ունէին. ասիական բաղաբակրութիւնը եթէ ուրիշ ժամանակի մը մէջ աւելի ազգեցիկ եղաւ, այս զարուս սակայն փառահեղ շրջան մը բոլորեց Երկու զարեր սահնցան, անցան այդ առենէն ի վեր ու այս ժամանակը անբաւական է սակայն ժողովուրդի զի զիտակցութենէն եղծանելու այս շրեղ ու լուսաւոր անցեալին յիշատակները, այնքան իրարական ազգեր են անոնց իրենց հզույն վրայ:

Գրեթէ այս ժամանակները կը սկսին Եւրոպայի և Ասիոյ մէջ հաստատուի առջնաթիւններն և սերտ կապերը: Թէ չէ «East India Company»ն վաճառականութիւն սկսւ ընել 1612ին, սակայն Մադրասի գաղութին հիմնարկութիւնն եղաւ 1640ին, Կալկաթայինը 1690ին. 1693-ին է որ Անգղիացին տիրեցին Գանդանի: Խսկ Ռուսիոյ և Զինաստանի մէջ կնքուած առաջին պայմանագրութիւնը 1689ին է: Նոյն առեն Ասիա թէպէս նուազ զարգացած էր Եւրոպայէն, բայց թիչ շատ երկու բաղաբակրութիւններն ալ այլազան իրարմէ, նմանաբայլ և գուգահաւասար կը յառաջադիմէին: Եթէ սակայն բաղաբակրութեան արտաքին շրեղութեանց փայլին տակ արեան ճապաղիքներ կային, Եւրոպա ալ ականատես եղած էր Ս. Բարեթողմէոսի զիշերներուն, հրեաններու կոտորածին, Հռոմի և Մակուեպուրկի աւարառութեանց են:

Ինչ պատճեցաւ անկից վերջ: — Ասիոյ նկատմամբ անբաւական և տարականոն ոչ մէկ բան. նա սկսաւ զանդաղաբայլ յառաջիկ: Զինաստան Մանչչուի կայսերական տակ իշխողներու մականին տակ յաջող դարաշշան մ'ունեցաւ: Հնդկաստան պառակտումներու կեանք մանցուց, Պարսկաստան և Թուրքիա դէպ ի անկում խոռնարեցան:

Խսկ Եւրոպայի մէջ ընկերային և ճար-

տարուեստային վերանորոգում մը զուտափոյթ և արմատական յեղափոխութիւն մ'առաջ թերաւ և ամենուրեք ամձկավարական ու ազատական զաղափարներու ծաւալման պատճառ եղաւ: Այսպէս այդ երկու միծ հողամասերու հաւասարակշութիւնը խորստակուեցա զործնականապէս՝ շատ կարենոր հետեւանցներու ծնունդ տալով յաջորդարար:

Եւրոպայի մէջ բանապաշտ գիտութեանց յաղթանակը՝ արդիւնը նիւթապաշտութեան և զարուն վաճառաշաշան ձկութմներուն, աղիութեր եղաւ իր բաղաբակրութեան հիմնական և զաղափարապաշտ ըստ կզրունցներուն: Եւրոպացին տեսլական ը թիչ ժամանակուան մէջ փոխուեցաւ, առաջ որ միանձին մէջ ամփոփուած էր՝ անցաւ ասպետին, ապետէն ալ վաճառական մարդուն: Ասոր յաջորդեց տնտեսական տիրապետութիւնը, որ Եւրոպայի համար բացարձակ պահանջ գարձուց Ովկէէանէն անդին և Ասիոյ երկիրներուն մէջ իր ծաւալում:

Այդ Եւրոպայի և Ասիոյ միջեւ առաջին սեր հազորգակցութիւնները տեղի ունեցան ճիշտ այս ժամանակամիջոցին՝ յորում Եւրոպա շատ յառաջադիմած էր. ահա սա եղաւ երկու հոդամասերուն միութիւնը բնականողութիւնը Ասոր յաջորդեց այդ երկու բաղաբակրութեանց ընդհարումը ու անոնց հիմնական ասրբերութեանց յայտնութիւնը Ընդհանուր կերպով մը կարելի է ըստ թէ Եւրոպական բաղաբակրութիւնը ծաւալուն և բանակական է, խսկ սակայն ներբնազոյ և որպական:

Եւրոպական բաղաբակրութիւնը բազութեան, զանգուածին կ'ուղղուի, հետեւարար պէտց է մինհանուրին մտայնութեան և հասկացութեան մակարդակին հաւասարի, ինչ որ կը ֆլասէ իր բարձր ու վեհականն յատկութիւններուն: Մինչ Ասիոյ մէջ, մուղովուրդը, բազմութիւնը նկատուգութեան չ'առնելիր, թոյլ կը տրուի որ կեանը հոսանքն իր բնական ընթացքն ընէ, մարդու մը մահուան այնքան կարեւ տրութիւն կը տրուի, որքան ծառի մը

փնացումին, անհատը ոչինչ է, դասակարգը, ցեղը, աւանդութիւնն է ամէն ինչ: Այս ըմբռնումը կրնայ բացատրել ինչ ինչ սովորութեանց ալ շարունակութիւնը, (օր. այրի կիներու ինքնազոհումը իրենց ամուսիններու դիակներուն խարոյկին վրայ), որ իրաւամբ եւրոպացիներու զայրոյթը կը զրգան: Զին պատմագիրներու անտարբերութիւնը՝ որով կը յիշատակեն միլիոնաւոր անհատներու սպանութիւնը բաղարական պատերազմներու միջոց, իրապէս ահազդեցիկ է: Այս երկու պարագաներուն ալ կարեւորութիւնը կը տրուի միմիայն վերացական գաղափարին՝ անտեսելով մարդկային կեանքին կեանքին իրական գոյութիւնը:

Այս էր ահա ասիական բաղարակը թութեանց մոայլ կողմը. բայց ճիշջ այս կը բացատրէ նաև իրենց հոգեկան զօրութիւնը: Ասիական բաղարակը թութիւնը կ'ուղղուէր կրթեալ անձերու սակաւաթիւնարեալ խոսմիր մը միայն, որովհետեւ իրենց մաննազարգացեալ շրջաններուն և իմասական զլիաւոր կեղոն՝ Սամրդանտի մէջ ալ, հարիւրին 97ը անզարակրդաց էր: Որով գրական մանձնը ցոյց տուին սշակոյթ մը անեցուն վարկով, խորութեամբ, գեղեցկութեամբ: Իրենց զիտութիւնը այնցան խորաթափանց էր որ մակերեսային և ամառարող Եվրոպան չորս դարերու ուղղակի հաղորդակցութենէն վերջ միայն կրցաւ ճանչնալ անոնց հոգեկան բարձր յղացումները: Ասիոյ ընդհանուր պայմանները, ընզարձակութիւնը, լուսութիւնը, անոր կեանքի անհուսորէն չափակցեալ կշռոյթը կարելլութիւնը տուին անոր իմաստուններուն իրենց մենութեան և անդորրութեան մէջ իմասական շնչերը կառուցանել միջոցէն և ժամանակէն անդին Ծիկ Վետայի, Շւրանիշիատի գլուխ-գործոցները: Լաւոյ Զեփի իմաստափական ուսուցումները, այն բոլորը զոր պուտայականութիւնը արտադրեց, երկնքի, երկրիս և կոնֆուկիոսի մարդուն միջին գոյացած հրաշալի հաւասարակշուկութիւնը մարդկութեան իմասցական ամենաբարձր արտադրութիւններուն են: Այս ամէնը բաւակա-

նաշախ ցոյց կու տան թէ ինչպէս Ասիոյ բարոյական կեանքը բարախոց, փոխն ի փոխ անկումի և վերածնունդի իր բարեցրդաշական ընթացքին հետեւեցաւ անծանօթ մալուկ Եւրոպայի և անկէ ամենեւին շխանգարուելով:

Եւրոպացին այս շէնչող կեանքին հետ շփման մէջ մտաւ ԺԲ. և ԺԹ. դարերուն, սակայն ինց բոլորովին տարուած էր իր գաղթարարութեան վաճառականական տեսակէսէն, որով չփորձեց ասիական մշակոյթին իսկութեան ընութիւն կատարել, Ահարեկած ժողովրդեան մեծ զանգուածին ամենախեղ կացութենէն, կարծեց թէ այդ ժողովուրդները բարրարու էին: իսկ միւս կողմէ Ասիացիներու կրթեալ ընտրանին տեսնելով որ Արեւմտեանները այնքան կարեւորութիւն կ'ընծայեն ռամկին, անտեսելով իրենց մշակոյթին վեհագոյն մասները, նորեկները բարրարուներ համարեցան:

Եւրոպական ազգեցութիւնը Ասիոյ վրայ անով կանգ չտաս, մանաւանդ թէ զօրացաւ և ծանուեցաւ. և հիմայ հաղորդակցութեան միջոցներու զարգացումով կարելի է, ոչ կամեցնել և ոչ տապալել, կը մնայ միայն փորձել ձուկելու ինչ որ կարելի է ազատել ասիական բաղարակը թեան շքեղ արտադրութիւններէն՝ հուն ներածուած եւրոպական զարգացման հետ, Ասիոյ համար նոր ինքնայտուկ բաղարկիութեան մը ծնունդ աալու համար: Contemporay Review կը հաւատայ հասատապէս, թէ ոչ միայն Ասիա, այլ բովանդակ աշխարհն աւելի երշննիկ կ'ըլլար եթէ ասիական ժողովուրդներուն կարելի եղած ըլլար անդորր և կանոնաւոր կերպով զարգանալ միշտ իրենց բնական ուղղութեամբ, առանց եւրոպական միջամտութեան, ինչպէս հազարաւոր տարիներ ըրին, երբ երկու բաղարակը թութիւններն ալ գուգահաւասար կը յառաջադիմէին առանց իրարու վրայ իշխել ջանալու, հետեւարար առանց արտեստական մնջումներու զարգացումի յառաջիւաղացման վրայ:

Երբ վեհանան ասիական արդի յեղա-

փոխութիւնները, որ առաջ եկան մեր արդի կեանքին համակերպութելու ջանքէն, եւրու պացիքս պիտի տեսնենք որ ասիական այդ հսկայ զանգուածը երկաթապատ առաջ պիտի նետուի պահանջելու իր արդար տեղը աշխարհիս տիրապետութեան և կեանքին մէջ։ Այս պատճառաւ մարդկութեան ապագայ բարօրութեան համար անհրաժեշտ է որ այս երկու հողամասերուն միջեւ երկու զար առաջ խորութեան հաւասարակշուութիւնը վերսախն հաստատուի։ Եւ որովհետեւ այն թումբերը, որ թոյլ կու աային երկու քաղաքակրթութեանց իրարակ կողքին հաշտ կերպով յառաջադիմել, այլև ընդմիշտ տապալած են, միակ հիմք՝ որու վրայ կարելի է կանգնել նորածագ հաւասարակշուութիւնը, այս է. աւելի կատարեալ ծուլում առաջ բերել երկու քաղաքակրթութեանց մէջ։

Շատ պարզ և պայծառ է Եւրոպայի բնակչիք ընթացքը սոյն հարցին մէջ. յօժարափոյթ ճանչնալ Ասիրյ հոգեկան-ի մացական հարստութիւնները, ոչ թէ իրը թանձարանին նիւթ, այլ իրը կինուռնակ ոյժեր և ընծայել անոնց այն արժէքն և կարեւորութիւնը որ կը պահանջուի։ Որովհետեւ անոնց մարդկային մտքի զօրութիւնը կը ցուցնեն ու ժողովուրդներու բանաւոր և բարոյական կեանքին վրայ իրենց կատարած ազդեցութեամբ կրնան յեղաշրջութիւն առաջ բերել Զանոնց միայն ցեզի մը համար թողուած ժառանգութիւն պէտք չէ համարիլ, այլ ընդհանուր մարդկութեան սուստուածը. անոնց մէջ ժողովուրդին աւելի մարդն է նկատի առնուած և անոր հոգեկան բարձրացումն ուղղուած են։

Այսուհետեւ Արեւմուտք պիտի սորզի նայիլ պատճութեան ոչ միայն լոկ իր քաղաքակրթութեան՝ այլ համաշխարհային տեսակէտով, այնպէս որ ընդգրկէ իր մէջ այն բոլոր քաղաքակրթութիւնները որ իրարու վրայ կ'ազդեն։ Այս նկատումով Ասիրա, որ իր երիտասարդ սերունդը մեր Համալսարանները Կ'ուղարկէ Արեւմուտքի կեանքն և մշակոյթը ուսումնասիրելու,

մեզմէ աւելի զարգացում ցոյց կու տայ, և որովհետեւ կերպով մը զիտնալը կարեն նաև է, նա մեր վրայ առաւելութիւն ու նենալու կէտին աղ պիտի յանգի. ասիկա պէտք է հարկազրել մեզ չչեղոցանալու և բոլորովին անտարբեր չմնալու Ասիրյ իմացական և քաղաքական կեանքին, և միւս կողմէ մերձենալու անոր տանց միաւ կողմանի պահանջներով։ Մի միայն փոխազարձ լայնամիտ իմացողութիւնն մը կարելի պիտի ընէ երկու քաղաքակրթութեանց խաղաղ ու հանգիստ ապրիլ արու դէն իսկ չափազանց փոքրկացած աշխանի մը մէջ։

«ԱԶԴԱՐԱՐ» ՕՐԱԳՐԻՆ

ՀՀՀ

Ոիշեալ թերթն առիթ առնլով իւր հիւրընկալած ծանօթ յօղուածները, երեք խմբագրականներով (թ. 674, 675, 678) փութաց զասեր մը տալ Միխիթարեանց դասեր՝ որոց մէկ մասն ալ ինձ ուղղուած էր, և որ պարագ կը զնէ վրաս համար տալու զասատուին և ցուցնելու արդիօց լու համկացած եմ զինըը։

1. Եղած վէճն որակեց նախ և տեսակ մը կուի Միխիթարեան զոյգ միարանութեանց մէջ։ Թէ պէտ իմ մասնակցութիւնն զուտ բանասիրական մասին մէջ էր, և զուրկ և կուռված հանգամանքին, և թէպէտ պաշշառն իւնիմ և ոչ հոռ յանոնց Միխարանութեանս խօսելու, սակայն և այնպէս կը խորհիմ՝ որ եթէ Ազդարար տեղեակ դինէր։

2. Ղազարու ցարդ հետեւած ուղղութեան,

պիտի զգար՝ թէ ուրբան անտեղի զործ մը

կ'ընէր՝ անհատական ստորագրողաց զըն-

քածները Միխարանութեանց վերագրելով։

Բայց որ աւելի զարմանալին է, մինչդեռ առաջին խմբագրականով ջատազովեց յիշ շեալ յօղուածները, և անոնց օգուտներէն մին նշանակեց զայն՝ որ հանրութիւնը տեսնէ, և դատաւորի կամ աւելի ճիշդ՝ բժիշկի զեր կատարէ, երկորդին մէջ բոլորովին հակառակ լեզու մը գործածեց և ըսաւ,